

## Ա. Դ. Ա. Ի Ն Ի

ԺԳ

Աղաւնի շունչը կտրած ու մարմնով սաստիկ յոդնած՝ բառ մը չէր կրնար արտաքերել. գլուխը եղբօրն ուսին վրայ կոթընցուցած էր, և անոր մէկ ձեռքը կը սխմէր. Օրսոյ թէպէտ չէր հաւած քրոջը վերջաբանին, սակայն խելքը միտքն անոր ջղային այլայլութեան դադրելուն վրայ էր, որուն կը սպասէր լուռ-թեամբ. Այն միջոցին գուռը զարնուեցաւ, և Սալիկիա վախէն չնշատած՝ վա-զելով եկաւ իմաց տուաւ որ քաղաքա-պեան էր. Աղաւնի լսածին պէս՝ մէկէն գլուխը վեր բարձրացուց, ոտքի վրայ ե-լաւ և ամոռ մը առաւ իրեն նեցուկ, որ ձեռքին տակ կը դողար:

Քաղաքապետը ներում ուղեց ան-յարմար ժամով այցելութեան գալուն, և ցաւակցելով Աղաւնիի՝ բացատրեց սաստիկ զգացմանց վտանգը, պախա-րակեց յուղարկաւորութեան երգերուն սովորութիւնը, որ տիրաբեր էր հան-դիսականաց. և ճարտարութեամբ մը վերջին յանկարծախօսութեան սաստ-կութիւնը մեղաղրեց: — Ետքը կերպը փոխելով՝ Պ. տէլլա Ռէպալիա, ըսաւ, անգղիացի բարեկամներէդ շատ բարե-ներ ունիմ քեզի. և Նէվիլ օրիորդը սի-րով կ'ողջունէ քոյրդ. իսկ քեզի, նա-մակ մը բերած եմ իրմէն, գժբաղդա-բար վրաս չէ. բայց մէկէն կը խրկեմ: Հայրը հիւանդացեր էր, վախցանք որ չըլլայ թէ հոստեղի վտանգալի թերմէն բռնուած ըլլայ. բայց հիմա խալրս-ցաւ, և յուսամ որ քիչ ատենէն կը տեսնես զինքը:

— Նէվիլ օրիորդը շատ շփոթած պի-տի ըլլայ:

— Բարեբաղդ եղաւ որ վտանգն անց-նելէն վերջը իմացաւ վտանգը: Պ. տէլ-լա Ռէպալիա, շատ աղէկ խօսեցաւ ին-քը ձեր երկուքին վրայօք. — Օրսոյ քա-ղաքավարութեամբ մը ծոեցաւ. — և գրե-թէ իր աղաւանքովն է որ եկած եմ հոս:

ինծմէ աղէկ ոչ որ գիտէ այն ձախող դիպուածն որ ցաւով սրախ բռնադա-տուած եմ հիմա յիշատակելու քեզի: Որովհետեւ Պ. Պարրիչինի այսօրուան օրս Բիեղրանէրայի գեղապետն է և ես այս գաւառին գաւառապետն եմ, հարկ չէ ըսեմ թէ կ'արհամարհէն այն կաս-կածներն որ քանի մը անխոհէն ան-ձինք միտքդ ձգեցին և որոց դու չհաւ-տացիր՝ գիտեմ՝ քու հաստատուն բնա-ւորութեամբդ և աստիճանիդ վեհու-թեամբը:

— Աղաւնի, ըսաւ Օրսոյ քրոջը՝ ալո-ռին վրայ ինքզինքն ուտելով, շատ յոդ-նած ես. անկողին երթաս նէ աղէկ կ'ը-նես:

Աղաւնի գլխովը չէ ըասւ. և իր սովո-րական հանդարսութիւնն առած՝ կրա-կէ աչուըներով գաւառապետին վրայ կը նայէր:

— Պ. Պարրիչինի, շարունակեց քա-ղաքապետը, կը փափազի որ դադրի այս թշնամութիւնը . . . կ'ուզեմ ըսել այս տարտամ վիճակն որ երկուքնուդ մէջ կայ . . . իմ ախորժածս ալ այն է՝ որ իրարու հետ բարեկամական միու-թեամբ կապուկը . . .

— Պարոն, ընդհատեց Օրսոյ, ես ոչ երեք ամբաստանած եմ զՊարրիչինի փաստաբանն իրեւ սպաննող հօրս, բայց ինքն անանկ գործ մը ըրած է որ յաւիտեան չեմ կրնար հետը վերաբե-րութիւն ունենալ Սպառնալեաց թուզի-մը ձեացուց՝ աւաղակի մը բերնէն դրած. կամ գոնէ ձեռքի տակէն հօրս վրայ ձգեց անոր ձեացմունքը: Այդ նամակն եղաւ հաւանականապէս իմ հօրս մա-հուան անուղղակի պատճառը:

Քաղաքապետն ինքզինքը ամփոփեց վայրկեան մը, ետքը — Այս քանա, ը-սաւ, հայրդ կրնար կարծել երբոր տա-քութեամբ բուընկած Պ. Պարրիչինիի դէմ դատաստան բացաւ. բայց դու այս աստիճանի կուրութեան մէջ իյնալու վիճակը չես. մտածէ որ Պարրիչինի շահ մը չունէր այս նամակը ձեացընելու: . . իր բնաւորութեանը վրայ խօսք չեմ բանար . . . որովհետև չես ճանչնար զին-

քը և միտքդ պղստորած է վրան. բայց յուսամ համոզուած չես թէ մարդ մը որ օրէնսդէտ է . . .

— Բայց, պարոն, ըսաւ Օրայ ոտք ելելով, երբոր կ'ըսես թէ այդ նամակը Պարրիշինեայ շինածը չէ, ըսել է որ հօրս վրայ կը ձգես զայն : իր պատիւը՝ իմն է :

— Ամենէն աւելի ես համոզուած եմ տէլլա Ռէպարիա հաղարապետին պատուաւոր մարդ ըլլալուն . . . նամակին հեղինակն այսօրուան օրս ծանօթ է . . .

— Ո՞վ է, աղաղակեց Աղաւնի դէպ՚ի քաղաքապետն երթալով :

— Մնզգամին մէկը, անանկ յանցաւոր մը որուն Գորսիգացիքդ չէ ներեր. գողին մէկը, Թովմաս Պիանքի անուամբ, որ հիմա Պասդիոյ բանտերուն մէջ փակուած է. ասիկայ յայտնեց որ նամակին հեղինակն ինքն իսկ էր :

— Այդ մարդը չեմ ճանչնար, պատասխանեց Օրայ. ինչ վախճանաւ կը ռայ ըլլած ըլլալ :

— Հոստեղացի մարդ մըն է, ըսաւ Աղաւնի, մեր մէկ ջաղացպանին եղբայրը. անանկ անպիտանին և սուտզրուցին խօպը չաւտացուիր :

— Հիմա կ'իմանաք թէ ինչ շահ ունէր այդ մարդն այն կերպով գործելու : Քրոջդ ըսած ջաղացպանը, որուն անունը թէողորոս էր կարծեմ, հօրերնէդ վարձքի առած էր ջաղացք մը, որուն ջրոյն վրայ կը վիճէր Պ. Պարրիշինի տէլլա Ռէպարիա հաղարապետին հետ : Հաղարապետն առատաձեռն ըլլալով՝ իրնէ՝ գրեթէ բնաւ ստակ չէր առներ ջաղացքին համար. անով Թովմասը միտքը զնելով որ եթէ Պ. Պարրիշինեայ իյնար ջրին իրաւունքը, եղբայրը շատ վարձք պիտի վճարէր անոր (որովհետեւ Պ. Պարրիշինեայ արծաթսիրութիւնն աշխարհք ամեն զիտէ), եղբօրն օգտին համար աւաղակին բերնէն ձեւացուցեր է յիշեալ նամակը. այս է բոլոր պատմութիւնը : Դիտէք արդէն որ ազգախառնութեան կապանքն անանկ զօրաւոր կ'աղդեն Գորսիգացւոց սրտին վրայ, որ երբեմն ինչուան յանցանաց մէջ ալ կը ձգեն . . . ինզրեմ կարդացէք սա նա-

մակն որ ընդհանուր գործակատարին փոխանորդը գրած է ինծի, և ըսածին կը համոզուիք :

Օրայ աչքէ անցուց նամակն որ մանարամանարար կը գրէր Թովմասի ըրած յայտնութիւնները . և Աղաւնի ալ եղբօրն ուսին վրայէն կը կարդար :

Երբոր Աղաւնի լմինցուց կարդալը, — Օրլանտուչիոյ՝ Պարրիշինեայ որդին, ըսաւ, ամիս մը առաջ Պասդիա գնաց, երբ իմացուեցաւ որ եղբայրս կու գար : Հոն տեսնուած պիտի ըլլայ Թովմասի հետ և ստակով գնած պիտի ըլլայ անկէ այս սուտար :

— Գուամեն բան ենթադրութեամբք կը դատես, պատասխանեց քաղաքապետը նեղանալով : Ճշմարտութիւնը ճանչնալու ճամբան ան է : իսկ զքեզ, պարոն, պաղարեամբ կը տեսնեմ. ըսէ ինծի՝ ինչ է հիմա կարծիքդ : Գու ալ ան կարծիքէն ես որ մարդ մը ուրիշի ախորժ մը ընելու համար՝ սուտէն յանցանք մը առնէ վրան և իր դատապարտութիւնը ծանրացընէ :

Օրայ նորէն կարդաց փոխանորդին թուղթը, երդուընցընելով անոր ամեն մէկ բառը. որովհետեւ Պարրիշինի փաստաբանը տեսնելէն ետքը՝ աւելի դժուարաւ կը համոզուէր քան թէ քանի մը օր առաջ : Հուսկ ուրեմն՝ բռնադատեցաւ խոստովանելու որ կը համոզուէր նամակին ըսածներուն . բայց Աղաւնի պաղակեց ուժգին .

— Թովմաս Պիանքի սատանային մեծնէ . ապահով եմ որ կամ դատապարտութենէ կ'աղատի կամ բանտէն կը փախչի :

Քաղաքապետն ուսերը վեր թօթվեց .

— Ունեցած տեղեկութիւններս հաղորդեցի քեզի, պարոն, ըսաւ Օրայի . ես հիմա կ'երթամ, և քեզի կը թողում մոտածելը . կը սպասեմ որ միտքդ լուսաւորուի, և քրոջդ ենթադրութեանցը նման ըմբռմունք չունենաս :

Օրայ ջանաց արդարացընելու զԱղաւնի . և ապահովցուց գքաղաքապետն որ այսուհետեւ զթովմաս միայն յանցաւոր կը ճանչնար :

Քաղաքապետն ուրբի վրայ ելած էր..  
թէ որ ժամանակն ուշ եղած չըլլար, ը-  
սաւ, կ'ըսէի որ հետո գաս Նէվիլ օ-  
րիորդին թուղթն առնելու... նոյն առ-  
թով Պարրիչինին առջև կը զուրցէիր  
ինչ որ հիմա ինձի զուրցեցիր, և ամեն  
բան կը լմբննար:

— Ոչ երբէք Օրսոյ տէլլա Ռէպալիա  
Պարրիչինին մը տուն պիտի մտնայ, պո-  
ռաց Աղաւնի թափով:

— Կ'երևայ որ օրիորդը գերդաստա-  
նին գանգակ կրողն՝<sup>1</sup> է, ըսաւ քաղա-  
քապետը ծաղր ընելով:

— Պարոն, պատախանեց Աղաւնի  
տաքութեամբ, խարեր են գքեզ: Դու  
չես ճանչնար փաստաբանը. անկէց ա-  
ւելի նենգաւոր և վարպետորդի մարդ  
չկայ աշխարհիս մէջ: Հոգիդ սիրես  
կ'աղաջեմ՝ անանկ բան մը ընել մի տար  
Օրսոյի, որ յաւիտեան ամօթով պատէ  
զինքը:

— Աղաւնի, զուրցեց Օրսոյ, կիրքով  
կը խօսիս:

— Օրսոյ, Օրսոյ, այն արկղիկին հա-  
մար ըլլայ՝ որ տուի քեզի, կ'աղաջեմ  
մոտիկ դիր ինձի: Քու և Պարրիչինինե-  
րուն մէջ արիւն կայ. չես կրնար անոնց  
քով երթալ:

— Քոյր իմ:

— Զէ, եղբայր, պիտի չերթաս հոն,  
տպա թէ ոչ կ'ելլեմ՝ կ'երթամաս տու-  
նէն, և մէյ մ'ալ երեսս չես տեսներ...  
Օրսոյ, զիթա վրաս: Բաւ և ծունկը ին-  
կաւ:

— Կը ցաւիմ, ըսաւ քաղաքապետը,  
տուանկ յամառ գտնալուս տէլլա Ռէպ-  
ալիա օրիորդը: Բայց զու զինքն անշուշտ  
կը համոզես: Դուռը բացաւ և կանկ ա-  
ռաւ. անանկ կ'երևար որ Օրսոյի կը սպա-  
սէր:

— Հիմա չեմ կրնար քաղէն բաժ-  
նուիլ, զուրցեց Օրսոյ... վաղը՝ թէ որ...

— Վաղը կանուխ կ'երթամ ես, պա-  
տախանեց քաղաքապետը:

<sup>1</sup> Ոչխարներուն հօտին առջևէն գացող զանդա-  
կաւոր խցին կը նմանցընեն Դորսիկացիք մէկը՝ որ  
գերգաստանի մը կառավարողն է մեծ զիպուած-  
ներու մէջ:

— Հոնէ, աղաղակեց Աղաւնի ձեռ-  
քերն իրարու միացուցած, ինչուան վա-  
ղը առաւօտ սպաէ, եղբայր: Թողլ ին-  
ծի ժամանակ որ հօրս թղթերը նորէն  
մէյ մը նայիմ... չես կրնար չէ ըսել աս-  
բանիս:

— Աղէկ. աս իրիկուն աչքէ անցմար  
զանոնք. բայց անկէ ետքը ալ պիտի  
չչարչարես զիս այս արտաքոյ կարգի ա-  
տելութեամբ: ... Ներումն կը խըն-  
դրեմ, Պ. քաղաքապետ... ես ալ ար-  
դէն հանգիստ չեմ.... աւելի աղէկ է  
որ վաղուան ձգենք:

— Գիշերը աղէկ խորհուրդներ կը բե-  
րէ, զուրցեց քաղաքապետը, յուսամ  
որ վաղը տարտամութիւններդ կը փա-  
րատին:

— Սավէրիա, ըսաւ Աղաւնի, կան-  
թեղն առ և ընկերէ քաղաքապետին. քե-  
զի նամակ մը պիտի տայ եղբօրս հա-  
մար: — Ետքը քանի մը խօսք ըսաւ Սա-  
վէրիայի ականջէն:

— Աղաւնի, ըսաւ Օրսոյ քաղաքապե-  
տին երթալէն վերջը, շատ վշտացուցիր  
զիս. մինչեւ ցվերջ ասանկ յայտնի բա-  
նը պիտի մխտես:

— Ինչուան վաղը ժամանակ տուիր  
ինձի, պատախանեց Աղաւնի. քիչ է  
ժամանակս, բայց դեռ կը յուսամ:

Ետքը բալիկներու խուրձ մը առաւ  
և վերի յարկին մէկ սենեակը գնաց:  
Հոն աճապարելով զզրոցներ բացաւ, և  
զբասեղանի մը մէջ կը նայէր կը փընտ-  
ուէր՝ ուր տէլլա Ռէպալիա հազարապետն  
իր հարկաւոր թղթերը կը գնէր ատե-  
նօք:

### ՃԴ

Սավէրիա ուշացաւ գառնալու, և Օր-  
սոյ անհամբերութենէն չէր զիտեր ընե-  
լիքը. վերջապէս երեցաւ՝ ձեռքը նամակ  
մը, հետո ալ պղտիկ քիլինան որ աշ-  
քերը կը շիէր, որովհետեւ առջի քոնէն  
արթնցուցեր էին զինքը:

— Պղտիկ, ըսաւ Օրսոյ, ի՞նչ ունիս  
հոս այս ժամուս:

— Աղաւնի կանչեր է զիս:

— Ի՞նչ վշեր է արդեօք խելքին, մըտ-

քէն զուրցեց Օրաոյ : Բացաւ Լիւզիոյ նամակը . և զայն կարգացած միջոցը՝ Քիլինա քրոջը քսվ դնաց : Նէվիլ օրիորդին նամակը հետևեալն էր .

« Պարոն ,

« Հայրս քիչ մը հիւանդացաւ , և արդէն 'ի բնէ անանկ ծոյլ է զրելու , որ բոնազատեցայ իրեն քարտուղարութիւն ընելու : Գիտես որ քանի մը որ առաջ ծովուն եղերը ոտքերը թրծեց , վոխանակ մեզի հետ տեսարանին ըզմայելու . այնչափը բաւական է ձեր գեղեցիկ կզգոյն մէջ մարգուն վրայ ներմ բերելու : Ուստի հայրս քիչ մը ներմ ունեցաւ , իսկ ես մեծ վախ . քաղաքապետը , որ ինծի շատ ազնիւ մարդ կ'երևայ , աղէկ բժիշկ մը տուաւ մեզի . անիկայ երկու օրուան մէջ հոգէ խալքացուց ըզմեղ : Հայրս կ'ուզէ հիմա որսի երթալ , բայց ես գեռ թող չեմ տար : — Ի՞նչ պէս գտար քու լեռնային պալատդ . քու հիւսիսային աշտարակդ միշտ իրեն տեղն է . շատ ուրուականներ կային մէջը : Այս բաները կը հարցընեմ քեզի , որովհետեւ հայրս միտքը պահած է որ խոստացեր ես իրեն այծեամն , վարազ և վայրի ոչխար : — Պասդիա երթալու միջոցնիս՝ մոքերնիս զրած ենք ձեր հիւրասիրութիւնն ընդունելու . և յուսամ որ տէլլա Ռէպալիաներուն պալատն , որ հինցած ու քայքայած է կ'ըսէիր , զլտինիս չկործանիր : Քաղաքապետին հետ վրադիխոսեցանք . Պասդիայէն զրերեն իրեն անըզդ դամ բանտարկելոյ մը ըրած յայտնութիւնները , որոնք քու կասկածներդ կը փարատեն . և ասկէ ետքը պէտք է որ թշնամութիւնդ բոլորովին դադրի , որ երբեմն կը վախցընէր զիս : Չես կրնար մակաբերել թէ ինչ ախործ առի երբոր պալլադա երդող օրիսրդին հետ երթալդ տեսայ՝ հրացանը ձեռքդ և աչք խոժոռ . այն միջոցին սովորականէն աւելի գորսիգացի երկցար ինծի . . . քիչ մը սաստիկ ալ : Երկայն կը զրեմ թուվիճա . որովհետեւ ձանձրացած եմ : Քաղաքապետը ճամբայ պիտի ելլէ . երբոր դէպ 'ի ձեր լեռները ճամբայ ընենք՝

մամաւոր մարդ կը զրկենք առաջ իմացընելու , և ես Աղաւնիի պիտի աղաշեմ որ պիուշիս մը պատրաստէ մեղի : Հիմ կու հիմա իմ սիրալիր ողջոյնս տուր իրեն : Իրեն առած գանակն առէպ կը գործածեմ . վիպասանութեան մը թրդթերը կը կտրեմ անով , բայց ահաւոր դանակը չիրեր այս պաշտօնն ու կը պատըուտէ զիլքս : Բարեսաւ մնաս , պարոն . հայրս սիրոյ ողջոյն կը զրկէ քեզի : Քաղաքապետին խօսքին մտիկ զիր , ուղէկ խորհրդատու է , և կարծեմ ձեր պատճառաւ ճամբէն կը խոտորի : Գորդէ կ'երթայ հիման քար մը անկելու . կը մակաբերեմ որ վսեմ արարողութիւն մը պիտի ըլլայ , և կը ցաւիմ որ չեմ կրնար ներկայ ըլլալ : Կարծեմ պիտի սրդողիս այսափ երկայն զրելուա . բայց կը կրկնեմ որ ձանձրացած եմ , և նոյն պատճառին համար հրաման կուտամ որ կրցածիդ չափ երկայն պատասխան տաս : Իրօք կը զարմանամ որ ինչուան հիմա չգրեցիր ինծի բիեղրաներայի պալատդ յաջողութեամբ հասնիլ :

ԼԻՒԴԻԱ.

Յ . Գ . Խնզրեմ մտիկ զիր քաղաքապետին , և ըստածն ըրէ . ինծի ախորժելի բան կ'ընես » :

Օրաոյ իրեք չորս անգամ կարգաց այս նամակը . ետքը երկայն պատասխան մը զրեց , և Սամէրիայի տուաւ որ երթայ տանի գեղացւոյ մը որ նոյն զիշերը Ա.Յ. աչքիոյ պիտի երթար : Ա.Լ անկէ ետքը Պարրիչինիներուն վրացգ կասկածները բոլորովին վարատեցան մովէն . և ոչ իսկ ատելութեան հետք մնաց սրտին մէջ : Քիչ մը ատեն սպասեց որ քոյրը վարինայ , և տեսնալով որ չգար՝ գնաց պառկելու : Աղաւնի ծածուկ բաներ աղսութեր Քիլինայի ու զրկեր էր . և զիշերուան մեծ մասը հնոտի թղթեր կարգալով անցուց : Արշալուսէն քիչ առաջ քանի մը պղոտի խիճեր նետուեցան իրեն պատուհանին . այս նշանը լսածին պէս՝ պարտէզն իջաւ , ծածուկ դուռ մը բացաւ , ժանկիքու դէմքով եր-

կու մարդ խոթեց տունը . և առջի հոգը խոհանոցը տանիլը զիրենք ու կերցը . նեն եղաւ : Թէ ով էին այս մարդիկը յաջորդ հատուածով կ'իմացընենք :

Կը շարունակուի :

Շան խաճուածքէ բռնի մահ մը .

Գաղղիոյ Տամմարդէն քաղաքը Ֆրան չիսկոս Ուըմի անուամբ 55 տարեկան մարդ մը , 1862ին յունուարի 12ին կատղած չնէ մը խածուեցաւ շրթունքէն . երկու շաբաթէն ետքը սկսաւ ըզդալ հիւանդութեան հետեանքները . և մէկէն գնաց իր որդոցը զուոը զարնելու , ըսելով որ ալ իր բանը բուսած էր , և կ'ուզէր վերջին բարեները տալու իրենց՝ քանի որ դեռ կրնար :

Կոկորդի այրիչ ցաւ մը կ'իմանար , ծանր ճնշում մը և սաստիկ ջրվախութիւն մը . ջղաքարշ յուզմանց մէջ էր , երբեմն երբեմն ցնցում մը կը զգար . և աղէկ իմացած էր իր սարսափելի վիճակը . բայց առաջին անգամ վախնալէն վերջը , ինքզինքը Աստուծոյ կամացը կը յանձնէր , և միշտ իր խելքը զլուխն էր . ուզեց սուրբ խորհուրդները ընդունիլ և ընդունեցաւ իր աւագերեցէն . որ իրեն ամենայն կրօնքի քաջալերութիւնները ու մսիթարութիւնները տուաւ :

Յունուարի 30ին ինչուան իրիկուն լեզուն բռնուեցաւ . բայց իրիկունը արձրկուեցաւ . իր ըրած ձեերով կը յայտնէր որ իր ցաւը կոկորդին և կուրծքին մէջն էր . ով որ կու զար զինքը տեսնելու՝ ձեռք կ'երկնցունէր անոր . աշուրները երկինք կը վերցունէր զԱստուած աղաշելու ձեռվ , և զամենքը 'ի գութ կը շարժէր իր տառապելի վիճակին վրայ . երեսը կարմրցած էր և տաքցած , շնչառութիւնը դժուար , բայց իր զծագրութիւնն այլայլած :

Հետևեալ օրը ուզեց իր բոլոր ընտանիքը մէկ մ'ալ տեսնել . և որովհետեւ անոնք ալ որչափ որ մօտենային այնշափ վախ մը կ'երեար վրանին . Մի վախէք , կ'ըսէր իրենց , թէպէտ և իրաւ

կատղած եմ , ես ալ կ'իմանամ , բայց վտանգ չկայ ; բաւական է մէկ զոհը , ուրախ եմ որ միայն ես եմ : Բայց վերջերը՝ իրեն մօտ եղողներուն կ'ըսէր . Հեռացէք ինձմէ , և մանաւանգ մի դրպշիք ինձի :

Փետրուարի 4ին՝ առաւօտը աւելի հանգարտ կ'երեար և յոյս ալ կար վըտանգէն ազտակու : Աւագերէցը խաչմը ցուցընելով , ըսաւ իրեն . Բարեկամ , մեր փրկիչը լեզի խմեց , զու ալ սիրութէ , ու քիչ մը բան խմէ . ակամայ խմեց , բայց չկրցաւ կլիլ . նոյն օրը աւելի տկարացաւ . վերջէն կարօտանօք մը զրկեց իր որդին . այս երիտասարդս գիշեր ցորեկ իր դժբաղդ հօրը քով կը հսկէր , և այս զիպուածիս մէջ մեծ արիարտութիւն ու սէր ցըցուց : Իր մօրը հետ խօսելու ատեն ըսաւ հիւանդը . Թշուան մայր , 80 տարեկան ըլլալ և տեսնել որդիդ այսպիսի մահուամբ մը մեռնիլ . ազգականացն ալ զառնալով ըսաւ . Դուք որ իմ թշուառ մահս կը տեսնէք , ամենեին շուն մի պահէք :

Երկրորդ առաւօտը ըսաւ իր կնկանը ես ալ պիտի մեռնիմ . պատարագի զընա՞ , ու ինձի համար աղօթէ . իրեն որդուոյն ալ պատուիրեց , ասկէ ետև իմ տեղս նստէ եկեղեցին և յիշէ զիս հոն : Վերջը շնորհակալ եղաւ աւագերիցուն , ազգականացը և բարեկամացը . սրտաշարժ կերպով վերջին բարել տուաւ իրենց . և անուանեց զանոնք որ կ'ուզէր որ զինքը թաղեն :

Իմանալով իր վախճանին մօտենալը ծունկ դրաւ , Արդ արձակեա և Մեծացուցէ աղօթքը զրուցեց . և խնդրեց իր եղբօրմէն որ հին երգիչ մ'էր , որ երգէ իրեն լոյս 'ի յայտնութիւն ըստած Ցեառն ընդառաջի գեղեցիկ երգը , որ նոյն օրուան տօնն էր : Իր ցաւերուն մէջ ալ մտաց իշխանութիւնը կը զգար , և պայծառ տեսութիւն մը , զոր հաւատքը իրեն կու տար . շատ աղօթքներ ըրաւ ինչուան որ նուազեալ ցաւէն ու արեան հոսմանէն , բարով մնաք՝ ըսելով կողմնակի ընկաւ աւանդեց հոգին :